

զիտալի բայց նոյն ատեն ամենէն փառաւոր ժամանակամիջոցը եղաւ, առելի բան երբեք իր մէջ յայտնաբերելով համբերութեան, սիրոյ, ազգօթքի և արխութեան այն տիտապարը, որ մեր եկեղեցականութեան ամենէն պատուաբեր բանի մը մեծագոյն զէմքերու խումբին մէջ պիտի յիշուի միշտ պատուալով: — Իր մասին քիչ մը ընդհանրացած էր այն կարծիքը թէ բաւական կրթմատէր չէր իր առաջնորդական գործառնէութեան մէջ, ուղիղ չէր անշուշտ այդ կարծիքը, երբ նկատի առնուի մանաւանդ ոս պարագան թէ իր կատարած շնուռթիւններուն ամենամեծ մասը գորոցներու համար հասաւթարեր կալուածներ էին: Սոյոյ է թէ վարձավես ըսերով առհասարակ կը հասկնար տեսական այսինքն ոչ գործնական մտքի տէր մարդկեց, սոյոյ է նոյնովկա զարձեալ: որ յաճախ կ'ըսէր թէ կրթութեան և ուսման այսպէս լայնորէն ժաւարածը ժողովուրդին կեանքին մէջ՝ արգօթք տեսակէտով մը-վասակար պիտի չըլլա՞ր մեր իրականութեան մէջ, զեղչուկ ժողովուրդին զաւակներուն սէրը շեղեցնելով հոգէն և արշեսաներէն, և առելի մոտաւորական կեանքի տենչը վառելով անոնց սրտին մէջ, ու ասիկա՝ յաճախ ընդունայն կերպով: Բայց այսպէս խորհող մարզը արզար չէ անվատանառ ուսումնատեաց նկատել: Վարձավես բառին վերաբերմամբ ըսածը սրամութիւն մըն էր առ առաւելն, ըստ բախտի ուսուցչական ասովարէկ նկուած խեղճներուն տպաւորութեան տակ մոտածուած թերես, իսկ միւս նկատողութիւնը՝ իր ժողովուրդին ասպազյովը մոտանող Հօր մը խորհրդածութիւնն է սոսկ, որմէ մանկավարժութիւնն իսկ կրնայ հաւանաբար շատ բան ունինալ հասկնալիք, մանաւանդ մէր զրութեան մէջ, ուր կրթութիւնը կեանքին համաձայն հանդիպնեցնելու գործը զեր ունի թերի կողմէր: Երենին նման բարի և ազնիւ հոգի մը անկարելի էր որ կարենար չսիրել զորոցն ու կրթութիւնը: — Ձինքը յատկանչող ամենէն ուշագրաւ կողմէրէն մին ալ կամքի ոյժն էր. իր հակառակորդները, որոնցմէ ունիցած էր երբեմն բաւական թուով, ինչպէս ամէն զործօն մարզ, յամառութիւնն կը կոչէին զայն յանիբաւի, անոնք սակայն որ մոտէն ճանչացած են զինքը, զիտան թէ իր համազումներուն արիութիւնը ունիցող զարծիչի ընթացք էր միայն անոր այդ հոգեկան զօրութիւնը, զոր միշտ պարզեց իր գործունէութեան միջոցին իր առջև ցցւած արգելներուն զէմ: Իր հակառակորդները, որոնք իր վիճակին բոլոր զիմաւոր վայրերուն մէջ, նիկոմիզիա, Ատարազար, Պարտիզակ, Կէյքէ, Բազարու նոր զիւզ, ինքզինքներուն մոտաւորականի արզական զիւզը տուած զիւզ տուած, զիւզ էին կազմած ժամանակ մը իրեն զէմ, առզի տուին վերջապէս հաւատքի և համազումի մարզուն առջեւ, որ՝ այլ եւս՝ մինչեւ վերջը իր բարոյական ազգեցութեանը տակ զանեց ամրողը իր հարցը և անոր այդ հոգեկան զօրութիւնը, զոր միշտ պարզեց իր գործունէութեան միջոցին իր առջև ցցւած արգելներուն զէմ: Իր հակառակորդները, որոնք իր վիճակին բոլոր զիմաւոր վայրերուն մէջ, նիկոմիզիա, Ատարազար, Պարտիզակ, Կէյքէ, Բազարու նոր զիւզ, ինքզինքներուն մոտաւորականի արզական զիւզը տուած զիւզ էր միայն նիւթանահայոց այլ նաև ամրող զազին եկեղեցական տարեգրութեանց մէջ: Խաղաղութիւն իր հոգւոյն:

Իր արժանիքին բարձրութեան վրայ վերջերս, իր մահուան առթիւ, զարձեալ յուզուեցան շուկաներ, անոնց արուելով զանազան մեկնարանութիւններ. Զենք զիտար թէ ո՛րքան է իրականութիւնը՝ այդ լսուածներուն մէջ, և ո՛րքան մանաւանդ բաժինը՝ հոսանքներու ընդզիմամարտութեան ոգիին, որով լիցուած է զդրախտարար մինուրութ ամենուուրեք, և որուն ազրան (=տարա) հանել պէտք է նախ, առուզելու համար բուն կշխքը: — Տ. Ստեփանոս արքեպիսկոպոս ձնած էր նիկոմիզիայ մէջ, 1816-ին: Աւազանի անունն էր Մելքոն: Հաճապարեան մտած ատեն վերաձայնած էր Սուրբն ներսէ նպաստ: Վարժապետանէ կը ձեռնազրուի 1811-ին Սարգսաւազ. 1873-ին՝ Վարդապետ, կոչուելով Ստեփանոս նոյն տարին կը կարգուի Փախանորդ Առաջնորդ ներմէս Սրբազնի, որ այդ միջոցին իբր Տեղապահ Պարփարքութիւնն՝ կ. Պոլիս փախազրուած և յաջորդ տարին եւս Պատրիարք ընտրուած լինելով, նորընձայ Ստեփանոս Վարզապետ Առաջն. Փախանորդի տալուղուով կը վարէ վիճակը, որուն Առաջնորդ կ'ընտրուի 1880-ին: 1886-ին Եպիսկոպոսուն կը ձեռնազրուի Մակար Կաթողիկոսէ, իրեն օծակից ունենալով ի մէջ այլոց Օրմանեան եւ Սրուանձտեան նպիտուղունները: Բազմաթիւ քահանաներէն զատ, զոր ձեռնազրած է իր եւ ըլլակայ վիճակներուն հոգեոր պէտքերուն համար, ունեցած է նաև երեք ձեռնամասն Վարզապետներ, երեքն ալ Պատրիարքակցի. Ցոյնանէս Վարզապետ, ընտիր հոգեւորական մը, որ վազամեսիկ եղաւ զդրախտարար. Մկրտիչ Վարզապետ Աղաւանոնի, և կարապետ Վարզապետ Մազլմանէն, երկուքն ալ 24 տարիներէ ի վեր այժմ եպիսկոպոս արզէն: — Նիկոմիզիայ առաջնորդներու զաւակնացանկին վրայ ամենէն պատմական և փայտւն անուններէն մին պիտի մնայ հոգելոյս Յովակիմեան Սրբազնի անունը, իր միւս անուանակիցներուն՝ Աղաւանի Ստեփանոսի և Մազլաքիցն Ստեփանոսի հետ միասին միշտ անմուաց և սիրելի ընծայելով Ստեփանոսեանց չնորհազար յիշաւական զիւզը տուած զիւզ էր միայն նիւթանահայոց այլ նաև ամրող զազին եկեղեցական տարեգրութեանց մէջ:

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆԵԱՆ

Հայ արուեստի գիտութեան համար ընդհանրապէս և Հայ եկեղեցւոյ ճարտարապետական հընագիտութեան համար մասնաւորապէս՝ անփոխարինելի կորուս մըն է Թորոս Թորամանեանի մահը, որ Մարտ 1ին տեղի ունեցած է Երեւանի մէջ: Բնիկ Շատրւի Քարահիսարցի, շրջանաւոր կ. Պոլոսյ Գիշարուեհատական վարժարանին, Եւրոպայի մէջ ևս հրահանգական պտոյտ մը հատակաւ,

բեկ ետք՝ ի վերջոյ հաստատուած էր կովկաս և Հայաստան, իր գիտնականի տաղանդն ու հայրենասէրի սիրութ նուիրելով Հայ ճարտարապետութեան մասնագիտութեան Մանրազնին ու սումնաօիրութեան առարկայ ըրած էր այդ տեսակտուու արժէք ներկայացնող բոլոր կիսական գուն կամ աւերեալ բոլոր հին շէնքի ըր, որոնք կային արեւելիս Հայաստանի մէջ, մասնաւորապէս հին եկեղեցիները, պալոտի փլատակները, կամուրջները, և ուրիշ շինուածական մնացրդները, մասնաւորապէս Տեկորի և Մըրերի տաճարները, ամբողջ Անիիները, որոց առաջին երկու քրիստոնեամիտութիւնները, և երկրորդինները առարկայ մնացին միւս իր հետապօտութիւններուն։ Երկողայս Մաս, Սղբէիկովի և ուրիշ եւրոպացի գիտունները մեծապէս գնահատած են զինքը։ Մաս իրեն հետ ունեցած է զինքը, երբ Բագրատուննեաց ուստանին պետքանին թանգարանին։ Սղբէիկովի չերմ գովեստներով կը յիշատակէ զայն՝ Հայ ճարտարապետութեան նուիրած իր գերմանիկների սուումնաօիրութեան մէջ։ Նոյնպէս Տիրն իւ առին յաջախ թանգարանին եւ Հայ ճարտարապետութեանց վրա հանգած ազգի մը վշրուած անցեալին գեղեցկութիւնները հասկնալու համար, միտքով եւ սիրուով միանգամայն պէտք է կատարել անոնց քընութեան գործը։ Այս՝ սիրուով ևս, որովհետեւ եթէ չես սիրեր ազգը՝ որուն հինաւուրց մեծութիւններուն բեկորներուն մէջ ես կանգնած, պիտի չկարենաս անոնք անցեալը լուսաւորել իր ներկայովը թարամանեանի ուսումնասիրոոց տաղանդը իր քննազատութեանց մէջ կըցաւ հաւասարական զայնաց ընաւ ոչ մէկ եւ ոչ միւս կողմուով։ ու կըցաւ նոյնինի օտար գիտնականներու ընձայէր առաւարանող աշակեցութիւնն մը այդ տեսակէտով։ 1908ին ճանչցանք զինքը Ալեքսանդրաբութիւն մէջ, ու ճանրաբարոյ գիտունի իր լրջութիւնը գրաւեց զմեզ։ Երկու տարի վերջը, 1910ին, կրկին հանդիպեցանք իրեն Անիի մէջ, թաղուած՝ պեղումներու եւ հետազոտութեան խոռոշ զրադումներուն մէջ։ ցերեկն ի ըստն կ'աշխատէր մշակի մը պէտ, ըրին ի ձեռին, ու զիշերը զրի կ'առնէր իր նօթերը, երբ Ախուրեանը կը լեցնէր իստաւրը իր լաւագին մոնչիւնին սոսկումովը։ իր տեսութեամբ, Հայ ճարտարապետութիւնը, թէն կըսնական շինութեանց մէջ էր որ կը յայտնուէր առաւելապէս, որովհետեւ եկեղեցիները կը կառուցուէրն աւելի յանիս և կային միշտ, ազգին իր քաղաքական կենանքը կորսնցնելէն ետքն աւ, բայց անտարական պէտք էր եղած ըստ ըլլար քաղաքական և հասարակական շէնքերու

ոճ մըն աւ Խօսեցաւ մեզի այս մոօք, անձամբ տանելով զմեզ միջնարերզի բարձունքին վրայ կառուցուած արքայական կիսավուու պալատի վերին զատիկոնը, ուսկից աչքը կ'առնէր ամբողջ նիրակի սահմանները։ Կը սէկը թէ մեր հնատագոյն աւաճարները, Պետր, Մըրեր, Նոյն իսկ էջմիածինինը, իրենց նախնական ձեւին մէջ, երբ զեռ պաղպիթին վրայ չէր յարագրուած գմբէթը կամ կաթողիկէն, հին հայ հեթանոսական մենահանները կը յիշեցնէին։ վասնի, երբ առաջին անգամ ազգը պաշտօնապէս զարձաւ քրիստոնէւթեան մէջ, հայ կամ կաթողիկէն էր նոյն սութեան, հին մենահաններն էին որ փոփոխութեանց ննթարկուելով և որրագործուելով։ վերածուցան տաճարներու, կաթողիկէն իր վերջնական ձեւին յանդեցաւ ոչ յառաջ քանի չ, զարու վերջները։ Ցայց տուաւ մեզի այն շէնքը, որ հաւանարար Հայրապետանոց էր եղած ի սկզբան և ապա մզկիթ Բագրատունեաց անկումէն յետոյ, և զոր Մատ յետոյ վերածեր էր թանգարանին Բիշովական եւ Հայ ճարտարապետութեանց վրա հանգած ազգեցութեանց, հայկականին՝ գոթմականին վրայ ազգեցութեան և հայկականին ինքնայտկութեանց մասին հկոսած էր արգէն այդ միջոցին կազմել իր տեսութիւնները, որոնք սակայն այդ պատեն դեռ իր ըմբռնումներն մէջ չէին յանզած վերջնական կերպի մը։ Հայաստանի առաջին հանրապետութեան եւ մանաւանդ այս երկրորդին ատեն, անշուշտ աւելի պիտի լայնար իր ուսումնասիրութեանց գետինը, և աւելի պիտի գնահատառուէր իր արժէքը։ Արդարի, 1920ին, թ։ Հայաստանի կառավարութիւնը անոր յատկացուց թոշակ, և հրաւիրեց զայն հնագիտական ուսումնասիրութեան կամ աշխատանքի, ապա նըշանակուեցաւ զորդօն աշխատակից Հնութիւններու Պահպանման Յանձնամեռութիւնի, յետոյ՝ վարիչ պիտական թանգարանի ճարտարապետական բաժինի եւ Հայաստանի կուլտուրայի պատմութիւնը մը «Հայաստանի արքունական և իշխանական ապարաններն ու անոնց ներքին կենցաղը» վերնազրին ներքեւ։ Խոկ այս վերջին ըրջանին, զասաւորելով և ամփոփելով իր երկարամեայ գործունէութեան արդիւնքները, զրած է «Գուարթնոց» մենագրութիւնը, «Հայ ճարտարապետութեան պատմութիւնը» համառօս ակնարկը։ «Եինանիւթերը եւ շինարուեստը Հայ ճարտարապետութեան մէջ» երկը, և «Ենթեթեր Հայ ճարտարապետութեան պատմութեան» ընդարձակ գործին առաջին հատորը։ Այսուղամ վիշտով և օրհնութեամբ կ'արձանագրէ մեծանուն գիտունին և պատուական Հայուն մահը։